


1930-ԱՊՐԻԼ-ՄԱՅԻՍ թիվ 4-5

ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Դ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

1930 - ԱՊՐԻԼ.

թիվ-4



Գերշին լուսանկարը հանգուցեալ Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքին,
Խառուած 1929 Հոկտեմբեր 29 ին, Յոբեկանին յեսոյ:



ՀԱՆԳԻՍ

ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՋԵ Ա. ԱՐՔԵՊՈՒԽ. ԴՈՒՐԵԱՆ

ԱԿՐԵՑՈՅԱ, ՊԱՏՐԻԱՐԿԱՅԻ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱԹՈՌՈՅՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

1860 – 1930


Առաջի մէջ է Հայաստանեայց Եկեղեցին, և սեւրու մէջ
Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռը:

Համազգային է այս սուզը, ինչպէս համազգային եղաւ իր
Յորելեանը:

Ոչ ևս է Ամեն. Տ. Եղիշէ Արքեպո. Գուրեան, Հայոց Մեծ
Պատրիարքն Երուսաղեմի, Հայ Եկեղեցւոյ հոգևորականու-
թեան Հօյակաս Գէմքը, Հայ լեզուին Սրանչելի Վարդապետը
և Սրբազն Քերթողը, սոկիարան Քարոզիչը Աւետարանին,
Աննան Ուսուցիչը և Ուսուցապետը նոր Եկեղեցականու-
թեան, Բարի Հովուապետը Հայ ժողովուրդին, Խաղաղու-
թեան Հրեշտակը Սրբոց Յակոբեանց Ուխտին, Հմուտ Գորա-
զետը (scholar) Հայութեան, շողշողուն Աստղը Հայ մտաւորա-
կանութեան և Մաքուր Մարդը:

Ո՞վ կրնար գուշակել թէ Ախոնի այս բարձունքին վրայ, Յու-
բելինական հանգեսներէն ճիշդ վեց ամիս յետոյ, ցնծութեան
աղաղակներուն տեղ պիտի լսուելին մահուան զանգակին զօ-
զանջները տիրապին:

Ո՞վ կրնար հաւատոալ թէ Համազգային Համակրանքի հո-
սանքներուն մէջ փառաւորուած կեանքի մը արեշատութեան
Համար մատուցուած աղօմքներու և բարեմաղթանքներու-
անսպառ բխմունքներուն՝ այնքան շուտ պիտի յաջորդէին ար-
ցունքներու աղբերացումը:



Գրեթե յանկարծ մարեցաւ արե կեանք մը, զբկելով Հայ Եկեղեցին վայելելէ անոր վերջալցովին փառքը:

Ստոցդ է որ շատ ամուր առողջութիւն մը չէր որ կ'ապրէր Դուրեան Արբազան երեք տարիներէ խվեր մանաւանդ, բայց իր արագ արագ տկարացումը Զատկի օր՝ յանկարծակի բերաւ մեզ:

Ա. Յակոբի Միաբանութիւնը շանթահարուած այս անակընկալ կորուստէն, կ'ողբայ իր Հայրը:

Տակաւին շա՛տ պէտք ուներ Իրեն այս Ա. Աթուը:

Խնդն ալ կ'զգար գեռ զոնէ տասը տարի ասպելու պէտքը՝ իր ծրագիրներուն և ձեռնարկներուն, իր աշխատութեանց և առաջադրութիւններուն ձեւ մը տուած ըլլալու համար:

Ա. Յակոբի մէջ Դուրեան Արբազանով սկսուած վերածնութեան գործը պէտք ուներ գեռ իր առաջնորդութեան և շուքին. հոգեորական վերածնութեան և մտաւորական վերածնութեան գործը:

Սիմէն, որ իր կարգին, վերածնաւ Դուրեան Արբազանի հմայքին ու հովանիին ներքեւ, Սիմէն որ վերջին գանձարանը եղաւ Դուրեան Արբազանի բազմահմատ մարին այլաղան ու գեղեցիկ արտայացութեանց, կ'ողբայ իր Մեծ-Վարդապետին կորուասը այնքան սրաւաճմլիկ պայմաններու մէջ:

Սիմէն՝ Դուրեան Արբազանի սրտին մօտիկ գործ մը եղաւ միշտ: Թէև հիւանդ, վերջին անգամ ձեռք առաւ գրիչը՝ որ պէտքի Սիմէնի մէջ հրատարակուելու համար կարգի գնէ իր գիտողութիւնները Եջնիկի բնագրին աղաւաղումներուն և խանգարումներուն շուրջ, և հազիւ իրցաւ գասաւորել զանոնք, և իր վախճանումէն հինգ օր յառաջ, Ապրիլ 22, ԳԵ. գիշեր, երբ մօտեցայ իր մահճին, բացաւ իր աչքերը և յանձնարարեց ինձ որ Եղնիկի վրայ զրածը առնեմ իր մասնանշած տեղէն և բազդատեմ ֆռանսերէնին հետ : 38° Էն վեր տաքութեան մէջ կ'այրէր և գեռ Եղնիկի վրայ կը խորհեր:

Այդպէս՝ Դուրեան Արքազան, միշտ սեւեռուած մտաւոր աշխատանքներու, կեանիքի և մահուան կուռին մէջ ալրեեռ ուած ու սեւեռուած կը մնար իր բարձրագոյն և մարտուր զբաղումներուն:

Եթաւ այս պայծառ իմացականութեան Արել Ապրիլ 27, Նոր Կիրակի առառուն, ժամը 4,15-ին, երբ ծայր կուտար Մայրակը Ա. Քաղաքի բանաստեղծական Հորիզոններուն խաղաղ տարածութեան վրայ:

* * *

Հովուապէտ Բարի.

Կեսպարեան ծառայութեանդ բոլոր հանդրուաններուն վրաց փառաւորեցիր Ռւսուցչի Կոչումդու ու Պաշտօնդ Արքազան, և փառաւորուեցար համազգային գրուատիքներու անվերապահ արտապայտութիւններուն մէջ:

Արժանիքիդ բարձրացումներուն և փառաւորումներուն մէջ յայտարարեցիր, Ես պարզ քահանաց մըն եմ և ի՞նչ որ եզած եմ՝ իբրեւ քահանաց եզած եմ Հայաստաննեաց Եկեղեցւոյ մէջ: Ես սիրեցի զայն, դուք ալ սիրեցեք, ո՞րչափ ալ զրդեակեներ ձգուած ըլլան այժմ Անոր ուսերուն վրայ իր Երբենի ծիրանիններուն տեղ:

Արիաբար կրեցիր կեանիքդ թունաւորող զաժան և զաւաճան հիւանդութիւններուն տառապանքները:

Դուն միայն զիտէիր «զինչ կրէր ի մարդն» (ՅՀ. Բ. 25):

Հիւանդութիւնները սպաննեցին ակար մարմինդ, բայց վախցան մօտենալ ազնիւ հոգւոյդ, որուն արդիւնիքներն ու յիշաստակները պիտի ասպրին յաւետ մէր յիշողութիւններուն մէջ և այս հաստատութեան մէջ, և պիտի ըլլան խորհրդանշանը անձնուեր ծառայութեան իրական արժեքներուն և աղբիւր մըներշնչումի քու սիրելի աշակերտներուն համար:

Հաւատ տանիջուեցար: Հանգի՞ր այժմ:

Հանդի՞ր, լուսաւոր Հոգի, լցուերու մէջ:

Օրհնեա՞ւ ըլլայ յիշատակդ նուիրական:

* * *

Ծանօթ է Գուրեան Սրբազնի կեանքն ու դործը:

Եր Յիսուսմեայ Քահանայութեան Յորելեանին առթիւ Հըրաստարակուեցան ընդարձակ և ամփոփ կենասագրութիւններ: Քանի մը ամսէն նաև ըստ կը տեսնել Ա. Աթուխա Տպարանէն ՄՇԱԿՆ ՈՒ ՎԱՐՉՎՔ, Յորելեանի յիշատակին ծրագրուած հասորը, որուն սկիզբը դրուած է Գուրեան Սրբազնին պատկերազարդ կենասագրութիւնը:

Բայց կատարած ըլլալու համար պատմագրի պարտականութիւնը, այս տեղ կ'արձանադրենը Եր կեանքին դիմաւոր հանդրուաններուն ժամանակագրութիւնը միայն:

Մինքան — այս է աւազանի անունը Գուրեան Սրբազնին — ծնած է Խւակիւտար (կ. Պոլիս) 1860 Փետր. 23, ԴԵ. (հին տոմարով): Եր նախնական կրթութիւնը կ'առնէ Խւակիւտարի ձեմարանին մէջ, և յետոյ, 1876-1878, ուսուցչութեան կը կոչուի նոյն հաստատութեան մէջ: Սարկաւագ կը ձեռնադրուի 1878 Դկտմ. 9-10^я Մատթէոս Եպս. Խզմիրլեանէ, այն ատենէն առնելով ԵՊ.ԻՆ.Է անունը: 1879 Մայիս 13-ին կը ձեռնադրուի քահանայ, և Յուլիս 1-ին կ'ընդունի Մասնաւոր Վարդապետութեան աստիճանը: 1880-1890 Քարոզիչ և ուսուցիչ ի Պարտիզակ: 1882 Մայիս 16, կ'ընդունի Ծայրագոյն Վարդապետի զաւազանը: 1889-1890, Պատղամաւոր կ'երթայ Եւրոպա՝ Աշրդեան Խորէն Պատրիարքի կողմէն: 1890-1904 Ուսուցիչ, Տեսուչ, Փոխ-Վանահայր և Վերատեսուչ Արմաչի Պալեվանքին մէջ: 1898 Հկտմ. 23-ին Եպիսկոպոս կը ձեռնադրուի Խրիմեան Հայրիկէն: 1904-1908 Առաջնորդ Զմիւռնիոյ: 1908 Յուլիս 16^я Տեղապահ, իսկ 1909 Մայիս 22-1910 Դկտմ.^я Պատրիարք կ. Պոլսի: 1911 Դկտմ. 12 կ'ընտրուի Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ ՎԵՆ. Գէորգ Ե. ի հետ, միայն մէկ քուէի տարրերութեամբ: 1911-1921 Քարոզիչ, Ուսուցիչ կ. Պոլսի Հայ Պալրոցներուն մէջ և Ատենապետ Կրօն. Փողովոյ: 1919 և 1920-ին Երկիցս կ'անդամակցի Հայ Աղքային Պատուիրակութեան ի Փարիզ: 1921 Յունիսի մէջ կ. Պոլսէն կուզայ Երուսաղէմ և Սպամ. 5-ին կ'ընտրուի Պատրիարք:

1929 Հկտմ. 25-28 Տօնախմբեց իր Յիսուսմեայ Քահանայութեան Յորելեանը: — 1930 Ապրիլ 27. Կիր. Առառու մտաւ իր յաւիտենական հանդիսաւը:

Բայց է որ Գուրեան Սրբազն 8 տարի, 5 ամիս և 20 օր արժանապէս փառաւորեց Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռը: